



LEONARDI & C.

# ՀԱՆԴԻՍ ԱՄՍՕՐԵԱՅ


ՈՒՍՈՒՄՆԵԿԱՆ, ԱՐՈՒԵՍՏԳԻՏԵԿԱՆ, ԲԱՐՈՅԱԿԱՆ

## ՅՈՒՆԵԼԵԱՆ ՀԱՆԴԻՍ

### ՔԱՀԱՆԱՅՈՒԹԵԱՆ ԼԵՒՈՆԻ ԵՐԻՔՏԱՍԱՆԵՐՈՐԴԻ

Լեւոն ԺԳ. Սրբազան Քահանայապետն Յունուար 1ին իւր Քահանայութեան յիսնամեայ Յոբելեանը կը կատարէ, ըստ այնպիսի շքեղ փառաւորութեամբ, որ եւ ոչ ի հեռուստ ի համեմատութիւն կրնան գալ այն ամենայն իրարմէ փառաւոր հանդէսը Յոբելինից՝ որք ցայժմ կատարուած են եւ կը կատարուին: Այս քահանայապետական Յոբելինին հանդէսն ըլլոր նախընթացներն առաւելապէս կը գերազանցէ այն անլոր միաբանական եռանդուն մասնակցութեամբ, յոր համբո՛րէն ազգք եւ ազինք ինքնաշարժ եւ յօժարակամ կը փութան, եւ իբր թէ իրարու հետ ի միցութիւն ելած կը ջանան կը ծգնին ամենայն հնարաւոր միջոցօք յայտնել իրենց անկեղծ եւ որդիական սէրը, խորին մեծարանքն եւ ի սրտէ ինդակցութիւնն առ Գլուին Կաթողիկէ Եկեղեցւոյ:

Անդստին յառաջին օրէ հրատարակութեանն, ամէն մարդ կարծես թէ նորոգ կենդանութիւն զգեցամ ժիւ գործունէութիւն կը ցուցնէ այդ նպատակաւ: Ոչ ի գլխաւոր մայրաքաղաքս միայն, այլ եւ ի խոնարհաբոյն գիւղաքաղաքս իսկ, նշանաւոր անծինքներէ մասնաժողովք կը կազմուին, որպէս զի այս համաշխարհական տօնն արժանապէս կատարելու եղանակը խորհին, կարգադրեն եւ ի գլուխ տանին: Արքունական եւ իշխանական գանձատունք կը բացուին, եւ դարբէրէ ի վեր դիզուած մեծագին ականակապ գարդը եւ անօթք ըստ մասին կը գործածուին յառաւելութիւն շքեղութեան այս հանդիսին: Գունդագունդ ճար-



տարարուտը գիշեր ցերեկ կը գործեն՝ իրենց յանձնուած շինող աւարկաներն յօրինելու: Անթիւ բազմութիւն կանանց եւ աղջկանց, նա թէ ազնուական տիկնանց եւ օրիորդաց, կը զբաղին հրաշագեղ նկարակերտութեանց եւ ասեղնագործութեանց՝ որ ի նոյն վախճան սարմանեալ են: Եկեղեցական եւ աշխարհական մատենագիրք եւ անուանի քանաստեղծք՝ ամէն ազգաց լեզուօք զանազան գրուածներ կը պատրաստեն, որովք կը դիտեն հանդիսացընել այս ուրախարար դէպքն: Աշխարհիս ամէն նաեւ հեռաւոր կողմերէն բազմամրոխ պատգամատրուածքն կը կազմուին անձամբ Ս. Հօրն առջեւն հանելու հայրենակցաց սէրն ու մեծարանքն:

Ըանի հանդիսին օրերը մերձեցան՝ աւելի մեծցաւ ու սաստկացաւ այս փոյթն ու երանդն: Առանց չափազանցութեան կրնայ ըսուիլ թէ ի վերջին ժամանակս բովանդակ քաղաքակրթեալ աշխարհի աշուրները դէպ ի հոռմ դարձած են, ամէնուն մտաղբութիւնը Լեւոն ԺԳ.ին վրայ է: Լրագիրք օրքստօրէ կը հրատարակեն Կայսերաց, Թագաւորաց, վեհապետական տներու Իշխանաց եւ Իշխանուհեաց, Հասարակապետութեանց, Գաւառաց եւ Զաղաքաց դեսպանութիւնները, պատգամատրուածքները, մեծարանաց եւ շնորհատրուածեանց նամակները, մեծագին եւ հիանալի նուէրները . . . : Այնչափ բազմաթիւ եւ շաշխարհիկ են այս նուէրք, մինչեւ քաւական եղած են առանձինն Արուեստահանդէս մի կազմելու, որ թէեւ համաշխարհական Արուեստահանդիսից ընդարձակութիւնն ու պէսպիսութիւնը չունենայ, հաւանական է որ զանոնք գերազանցէ հարստութեամբն ու շքեղութեամբ:

Եթէ Կաթողիկէականաց վրայ ամիտփեալ մտար այս ամենայն, թերեւս այնչափ զարմանք չէր պատճառեր: Մեծագոյն սքանչացման արժանի են այն տիեզերական համակրութեան եւ մեծարանաց ցոյցերն, որով ոչ միայն Կաթողիկէ Եկեղեցոյ անդամ՝ շեղող քրիստոնեայ ազգաց՝ Գերմանիոյ, Անգլիոյ, Հոլանտիոյ, Յունաստանի, այլ նաեւ քրիստոնէութենէ դուրս գտնուող ազգաց՝ Օսմանեան եւ Պարսկական պետութեանց մեծափառ Վեհապետք, մինչեւ հեթանոս ժողովրդոց՝ ճենաց, Ճաքոնի եւ Սիամի Իշխնցողք, կը փութան իրենց իղծերն յարգական ինքնագիր նամակօք եւ մեծագին ընծայիք յայտնել: Ոչինչ նուազ զարմանալի է այն ընդհանուր միաքանակ համակրանքն ու մեծարանքն, որ նոքին իսկ այլակրօն, ախլին ըսենք՝ անկրօն անձինք եւ ընկերութիւնք սովին առթիւ կը ցուցընեն: Վասն զի այսպիսիք Կաթողիկէականաց ըմբռնումը չունենալով, ի հարկէ՝ լոկ քաղաքավարութենէ մ'աւելի ազնուագոյն ներքին շարժառիթ ունենալու են իրենց այս նորանշան վարմանց:

Եւ արդարեւ եթէ լոկ արտաքին երեւութիւն կապուին, ինչ կը տեսնեն ըտրը աշխարհական իշխանութենէ զրկեալ, ընտրութեան օրէն մինչեւ ցայսօր իւր պալատան մէջ իբրեւ կալանատուր փակեալ, հազիւ նոյն պալատան ու պարտիզին պահպանութեան քաւական քանի մի հարիւր զինուորի տէր, հաւատացելոց ողորմութեամբն ապրող այս տկարացեալ ծերունոյն վրայ, այն մեծագոր Վեհապետք՝ որք միլիոնաւոր ժողովրդոց վրայ կը տիրեն, որոց անեղ քանակներն աշխարհ սասանեցընելու քաւական են, — որ իրենց բովանդակ միծուծիւնը մուգած կը փութան ամենայն կերպիւ իրենց սիրոյն ու մեծարանաց հաւատտիքն

Անոր մատուցանել: — Դիր առնիթեր՝ տէրութեանց խորհրդանոցները, զաւառ-  
 ժողովները, քաղաքային կաճառներն, որոց շատ անդամներն հակառակ իսկ են  
 քրիստոնէութեան, մանաւանդ թէ առհասարակ ամէն կրօնի. սակայն եւ այնպէս  
 հրապարակական նստերու մէջ մեծամեծ զովութեամբք խօսելով Քահանայապետին  
 վրայ, միաքան հաւանութեամբ ամենայն անդամակցաց՝ կ'որոշեն իրենց խորին  
 յարգութիւնն Անոր հատուցանել: — Յաւել մեծ մասն այն լրագրաց՝ որ ամէն կրօն  
 ու աստուածաբանութիւն ծաղրող լեզուն առ վայր մի թողլով, այլեւայլ հատու-  
 ծովք Անոր զովեստները կը հռչակեն:

Թող փոխանակ մեր պատասխան տան Վիեննայի քաղաքային կաճառին  
 մէջ իրենց եւ ջովանդակ մայրաքաղաքիս մեծարանքն առ Լեւոն ԺԳ. յայտնել  
 առաջարկողներն, որ այս շարժառիթները կու տան առաջարկութեան: — Երբին  
 Սրբութիւն Լեւոն ԺԳ. Քահանայապետ, կ'ըսեն, 1887, Դեկտեմբեր 31ին կը կա-  
 տարե քահանայական ձեռնադրութեանն յիսներորդ տարեդարձն: Լեւոն ԺԳ.  
 Քահանայապետ հոգաւ խաղաղութեան ի կիրարկանելով իւր գործունեութիւնն,  
 ամեն աշխարհապոյզ ընկերական եւ եկեղեցական-քաղաքական խեղդոց մէջ  
 այնպիսի մեծանձնական բնաւորութիւն, այնպիսի բարձրական զգածմունք,  
 այնպիսի մեղմական հաստատամտութիւն կը ցուցնէ, որ յատուկ են մարդ-  
 կութեան օգտին համար մեծամեծ գործելու սահմանեալ մարդոց: Պատմու-  
 թիւնն ստույի մեր կը դնէ Լեւոն ԺԳ.ին խորին գիտնականութիւնն եւ բոլոր  
 գաղափարական (ideal) բարձր բարիքները զարգացրնելու ետևողուն նախն-  
 ւաւորութիւնն: Բայց միանգամայն ուիեցիր կ'արձանագրէ այն բազմաթիւ  
 մարդասիրական գործերն, զոր Իշխանս այս խաղաղութեան ի գրուի տարած  
 է ըստ հոգայ Եկեղեցոյն որոյ իրեն Գրուի գիւր կը մեծարեն բովանդակ աշ-  
 խարհի ժողովարդք: Այս ամենայն նկատելով, Ստորագրողքս կ'առաջարկենք՝  
 Աղաչել զՏէր Քաղաքապետն Քրիստոնէութեան գերագահ Գլխոյն հասցրնել  
 Վիեննա քաղաքիս արտագին բարեմաղթութիւններն:

Անոր նման պատուարը է նաեւ Ստորին Աւստրիոյ զաւառաժողովոյն մէջ  
 նոյն նպատակաւ խօսուածն, որ այնպէս կը վերջանայ. Այն թեկնք որ առհասարակ  
 հաճութիւն կը գտնէ մեր առաջարկութիւնն, զոր կ'ընենք յայտնելու համար  
 թէ Կաթողիկէ Եկեղեցոյ սրբագան Գլխոյն բարձր գիտնականութեան, գերա-  
 գանց առաքիւնութեանց եւ մեղմական զգածմանց նայելով, համարեն բնակիչք  
 Ստորին Աւստրիոյ խորակից են Երբին Սրբութեան. եւ կը խնդրենք որ ժողովոյս  
 յարգական բարեմաղթութիւններն բարձրապատիւ Գահերեցս ըստ պատշաճի  
 հաղորդէ Երբին Սրբութեան:

Մտադրութեան արժանի է այս պարագայն՝ որ երկու առաջարկութիւնքն  
 ալ ընդունեն այնպիսի անձինք են՝ որ զիրենք չափազանց Կաթողիկէականութեան  
 մեղադրանաց ներքեւ դնել կարելի չէ. զրեթէ ամէնն ալ ըստ քաղաքական կար-  
 ծեաց՝ Զախակողման կամ՝ Ռամկալարական կողմակցութեանց կը վերաբերին,  
 հագիւ սակաւ ոմանք են Կաթողիկէական, եւ իրենց մէջ միակ եկեղեցական կայ,  
 մնացեալն կամ՝ Յունադասն եւ Բողոքական են եւ կամ՝ Ազատ-որմասողիք:

Կարծենք թէ այս երկու վկայութիւնք ըստ քաւականին կը յայտնեն թէ Լեւոն ԺԳ.ին ընդունած համաշխարհական մեծարանքն, գտած ընդհանուր համա- կրանքն առաւելապէս կը պատճառին իւր անձնական անհամմատ որպիսութիւն- ներէն, ղիցազնական առաքիտութիւններէն եւ ի գլուխ հասած մեծամեծ գործերէն: Թերթիս անձկութիւնը չի ներեր եւ ոչ իսկ համառօտի յիշատակել մի ըստ միջէ իւր ամէն մեծագործութիւններն. ուստի մին եւեթ յիշատակելով կը շատանանք:

Ծանօթ է ամէնուն թէ ինչպիսի էին յարաբերութիւնք Գերմանական պե- տութեան՝ Հոռմայ Գահուն հետ: Միայն Լեւոն ԺԳ. մը ձեռնհաս էր իրաց կեր- պարանափոխութիւնն ի գլուխ հանել: Բաջութեամբ ձեռնարկեց, եւ իւր ճարտար քաղաքագիտութեամբը, խոնեմական ընտրողութեամբը կարող եղաւ նախընթաց թշու- մական վիճակը վերջացընել, եւ որ մեծ եւս է՝ ի քարեկամական փոխել: Այնու առաւել դժուարին էր գործոյս յաջող ելքն, որ Բահանայապետն չէր կրնար պատ- շամէն աւելի զիջողութեամբ՝ պատճառ տալ կրօնի հիմնական սկզբանց եւ Եկե- ղեցոյ անօտարանալի իրաւանց վնասուելուն, եւ պէտք չէր որ շափէ դուրս պա- հանջողութեամբ ձեռնարկութեան ի դերել ելլելուն առիթ ըլլայ: Այսպիսի պա- րագայից մէջ գտած յաջողութիւնն այնչափ առաւել զարմանալի է, որչափ զի այնպիսի անձի մը հետ կը գործէր, որ ժամանակիս քաղաքագիտաց զլուիքը կը համարուի եւ իւր հաստատմութեան համար Երկաթեայ Առեւնապետ անունն առած է: — Այն միջոցին երբ վերոյիշեալ ժանակցութիւնք դեռ յընթացս էին, նոյն Գերմանական Առեւնապետն այնչափ մեծ համարով՝ եւ միանգամայն վստահու- թիւն ստացած էր Բահանայապետիս վրայ, որ Նորին իրաւընտրութեան յանձնեց Կարոյնեան կղզեաց խնդիրն, որոյ պատճառաւ Գերմանիոյ եւ Սպանիոյ մէջ մեծ երկպառակութիւն սկսած էր, մինչեւ պատերազմի երկիւղ իսկ կը ծագէր: Իսկ Լեւոն ԺԳ. այնպիսի իմաստութեամբ եւ անկողմնակալութեամբ որոշեց խնդիրն, որ երկուքին կողմանք եւս հա՞մ եւ հաւան գտնուեցան, եւ շտորակալութեամբ ընդ- ունեցան տուած վճիռն, որուն վրայ բովանդակ աշխարհ զարմանօք լցաւ:

Աստ կը վերջացընենք խօսքը՝ Յոբելիինն առթիւ հրատարակուած զրոց միոյն նախաշաւղին սկզբնաւորութեամբն, որ կ'ըսէ. Արդեւ շատուց արպացու- ցեալ է, թէ Լեւոն ԺԳ. ընտրութեանն առաջին օրէն ցուցուց՝ թէ Մեծ Բա- հանայապետ է: Եւ թեպէտ կը յաջորդէր Պիոս Թ. ի պէս մեծաւորն Բահա- նայապետի, սակայն այտու ինք ի առուերի ջննաց, այլ իւր հրաշայի աստղն նախորդին շիրմէն ցուցող պայծառութեան մէջ իսկ մեծախաչ շողացուց:

Ի վերջոյ միաժայն կը կրկնենք՝ նոյն մասնի նախաշաւղին վերջաւորու- թիւնը թէ Կեցցե՛ Լեւոն ԺԳ.:

